

ԳԻՒՂԵՐ ԿԸ ՏՐՈՒԻՆ ԳԻՒՂԵՐ ԵՏ Կ'ԱՌՆՈՒԻՆ

ՄԱՐՏԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

ԳԻՄՈՒՄ ԹՈՒՐԳԻՈՅ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԸՆԷ

Շարաթաւերջին ծանր մարտերու բեմ եղած է Մարտակերտը. Սեպտեմբեր 3-ի երեկոյեան Աղբրեջանցիները յաջողած են մտնել Փոքր Սրխաւենդ գիւղը սակայն կատաղի կռիւներէ ետք դուրս չպարտուած են:

Նոյն օրը թշնամին մարդկային զլալի կորուստ տուած է Վաղուհաս եւ Յարութիւնազոմեր գիւղերուն ուղղութեամբ մղուած պայքարին մէջ: Ղարաբաղի Նորութիւններու գործակալութեան տրուած տեղեկութիւնները 3-ի մարտերուն 10 հայ երիտասարդ զոհուած է Մարտակերտի շրջանը ու կայ աւելի քան 40 վիրաւոր:

Սեպտեմբեր 4-ին, կէսօրէ ետք Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերը Ստեփանակերտի մօտը կրակած են աղբրեջանական Միկ - 21 ռազմական սաւառնակի մը վրայ որ ինկած է Ասկերանի Մալիբէյլի եւ Մարտունիի ննդի գիւղերուն միջեւ: Օղանաւին բեկորներուն մէջ գտնուած են գնդիկաւոր ռումբերու մնացորդներ: Հաւանական է որ օդաչուն մահացած ըլլայ:

Սեպտեմբեր 5-ին, Շարաթ օր պարզուած պատկերը հետեւեալն էր. - Նախորդ օրը, ցերեկ եւ գիշեր շարունակուած էին գործողութիւնները Ասկերանի շրջանը, գլխաւորաբար Նախիջեւանի եւ Վարդաձոր գիւղերը, որոնք Աղբրիներու ձեռքն անցած էին: Հայկական ինքնապաշտպանութեան ուժերը հակադրածական անցնելով, Շարաթ (Սեպտեմբեր 5) օրուան տուեալներով ազատագրած են Ասկերանի շրջանի Խրամօրթ, Նախիջեւանի, Վարդաձոր (Փիւրջամալ), Արանդամին, Սառնաղբիւր եւ Տահրաղ գիւղերը եւ կրցած են չէզոքացնել Արտալի եւ Գիւլափլուի ռազմական կայանները (Աղղամի շրջանը): Կռիւներու ընթացքին Աղբրեջան կորսնցուցած է Մի - 24 թռան մը, 3 հրասայլ, հետեւակի երկու զրահակառք, շուրջ 100 զինուոր, հայկական ուժերը ունին չորս մեռեալ եւ 17 վիրաւոր:

Նաեւ Շարաթ ցերեկ, հայկական ուժերու ձեռքը անցած են Մարտակերտի շրջանի Յարութիւնազոմեր եւ վերին Հոռաթաղ ինչպէս նաեւ Բաշ - Գիւնեփայա, Օրթա - Գիւնեփայա եւ Մանիքլու:

Կապանի օդակայանին վրայ ինկած ռումբերէն մէկ հոգի մեռած է: Երեք մեռեալ կայ Տաուշի շրջանի սահմանամերձ գիւղերը:

Սեպտեմբեր 4-ի առաւօտուն կացութիւնը լարուած էր Մեղրիի գօտիին մէջ. լրակ բացուած է Նիւվաղի գիւղին սահմանային դիրքերուն ուղղութեամբ, իսկ կէսօրին գրեթէ ամբողջ սահմանին երկայնքին:

Կրակ բացուած է նաեւ Կրասնոսելսկի թիւ, Վահան, Ներքին եւ Վերին Ճամբակ գիւղերուն վրայ. մէկ հոգի վիրարուած է:

**

ՀԱՅԻ ԹՈՒՐԳԻՈՅԻՆ...

ցահատիկ փոխ տայ Հայաստանի, քանի որ Վրաստանի իսառնակ կացութիւնը թոյլ չի տար որ արտասահմանէն զնուած մթերքները Հայաստան հասնին: Այլ մթերքներուն մէջ կայ նաեւ մեծ քանակութեամբ հացահատիկ որ ներկայիս կը գտնուի ուկրաինական եւ ռուսական սեւծովեան նաւահանգիստներու մէջ: Նամակին մէջ նշուած է որ Թուրքիոյ կողմէ այդ քայլը քաղաքական բնոյթ կը կրէ, դրական արձագանդ գտնելով թէ՛ Հայաստանի եւ թէ՛ միջազգային շրջանակներու մէջ: Ըսուած է որ Հայաստան անմիջապէս որ տիրանայ իր բեռներուն, կը վերադարձնէ փոխ առնուած հացահատիկը:

Չենք գիտիլ, այսօրուան տուեալներով (Սեպ. 7) թէ ի՞նչ եղած է Թուրքիոյ պատասխանը: Օրուան թերթերը միայն վերոյիշեալ լուրը կու տային, առանց խորհրդածութեան: Գալով մեզի՝ խորհրդածելու բնաւ արամազբութիւն չունինք:

**

ՄԱՄՈՒԼ

«LE QUOTIDIEN DE PARIS»

ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՒ ՄԻՇՏ՝ ՊԱՏԵՐԱԶՍ

Բոքիտիէն միակն էր որ մեզ չէր մոռցած: Արդարեւ շրջանէ մը ի վեր Արխաղ եւ Տաճիկստան կը զբաղեցնեն մետիաները -զրաւոր ընդհանրապէս- եւ բողոքփին մէկ կողմ դրուած է Ղարաբաղը: Միչէլ Կէթիէն է որ կը ստորագրէր բաւական երկար թղթակցութիւն մը: Ըսելէ ետք թէ այսօր (Սեպ. 7) Հոռմի մէջ կը վերսկսին Միւսկի նախապատրաստական ժողովի աշխատանքները, յօդուածալիւրը կը ծանրանայ Արցախի ներկայ կացութեան վրայ: Կ'արձագանդէ Առուշանեանի, ապա Մ. Գրիգորեանի յայտարարութեանց: Անոնք կը բացատրեն Աղբրեջանի մղած մաշումի պատերազմը, նաեւ հողերանական: Կը ուժեղացնեն Ստեփանակերտը թաղ առ թաղ, յետոյ այլ օդոնաւեր կը զրկեն քննելու համար արդիւնքները ու կը ուժեղացնեն նոր թիրախներ: Բժշկապետը կ'ըսէ թէ մորֆինի եւ ցաւը մեղմացնող դեղահատի պակաս ունին: Վստահ է որ գործածուած ռումբը նոյնն է զոր Ամերիկացիք գործածեցին Վիէթնամ, այսինքն՝ արդիւրուած զէնքեր:

Ղարաբաղի հայ բնակչութիւնը, կը դրէ Կէթիէն, երէկ վճռած էր մնալ իր ծննդավայրը, այսօր՝ մտահոգութեամբ կը տեսնէ որ ռազմաճակատը կը մօտենայ: Մարտակերտը ինկած է եւ ճակատը կը յառաջանայ: Մարդասիրական գօտին (Վաչին) Հայաստանի հետ, անցեալ Մայիսին, երբ դրաւուեցաւ ուրախութիւն եւ դիւրութիւն ստեղծեց: Այսօր՝ ծուղակի դիմադրի՞ առած է, քանի փոխանակ Հայաստանէն Արցախ բանելու (օգնութիւն հասցնելով) հակառակ ուղղութեամբ կը բանի՝ գաղթականներ:

Վարչապետ Խ. Յարութիւնեան նամատով մը Թուրքիոյ վարչապետէն խընդ-ւած է որ Թուրքիա 100 հազար թոն հա-